

և եւեան ծէսերու որինաւորութիւնը. (էջ 3—7), ուր կ'ապացուցուի Արեւելեան եկեղեցեան ծեսերու պատմական ծագում ունենալն եւ ի մէջ կը բերուին դրիգոր ժա: Պողոս Ե., բայց ի մասնաւորի բնենգիկոս ժի: Եւ Լեւոն ՓԳո: քահանայապեսներու վիշտներն ի կողմէ արեւելեան ծեսերու, որնցմէ յայսնի կը տեսնուի թէ Հռոմայ քահանայապեաները “միշտ պաշտպանած են արեւելեցիները ընդդեմ Լատինաց” արեւելեան ծեսերը լիցիւր Համարը ըստ ջակերուն: Քննեդիկոս ժար: Հայոց եւ Ասորոց տուած վճոյն մէջ (1755 Յունատար 27) կը սահմանէ որ արեւելեան ծեսերը պէտք են պահպանի և նանր պամփնչն կ'որչուին ոյն լատին քահանայաց, որոնք արեւելեան եկեղեցեաց վրայ կ'ընդարձակուին, սահմանելով որ ոյն լատին քահանան որ կը յանդդինի նորհրդով կամ օգնութեամբ՝ արեւելեան քահանայացի 1894ին Հանած մինոր, որով բնենգիկոս ժի: Ի այս որոշականերն ամէն արեւելեան եկեղեցեաց վրայ կ'ընդարձակուին, սահմանելով որ ոյն լատին քահանան որ կը յանդդինի նորհրդով կամ օգնութեամբ՝ արեւելեան քահանայի մը լատին ծեսն ընդդրէել ուուլ, նոյնին գործուն յաստաւածեղիւաց կախայման պատցու կ'ինմարկուի: Վասեմ. Հեղինակն այն գլուխը զերւացացած հետեւեալ նորհրդատութիւնը կ'ընէ: “Նեթէ կան ինչ ինչ աստուածաբաններ, որոնք Արեւելեայց լատինացում կը պահմանէն եւ անոնց լատին ծեսն զամանցուն վրայ դրուած կը տեսնեն ամէն փրկութիւն, այս պահմանցներն ընտղերը կրնան մանաւանդ՝ Արեւելեայց միութեան հարցը մեծ վսանքի ենթարկել, ինչու որ Արեւելեայց բնական եւ ամենաօրինաւոր սիրով յարեալ են իրենց ծեսերուն”:

Հարկ չկայ կարծենք Հեղինակին ամէն տեսութիւնները կարգաւ յաւաջաջ բերել. ինչպես այս նոյնպէս դրիմ եկալ մասրուն ալ մեծ հմտութեամբ եւ դիտնականորեն դրսուած են: Արեւելեան ծեսերուն հնութիւնն ու ծագումը, ծիսական արեւելեան վզունքը, բնագիրները, նյութես արեւելեան ծեսերուն առաւելաթիւններն ու թերութիւններն (էջ 4—34) եւն շատ դրահիչ կերպով պարզուած են: առանձնապես նարանայով նաեւ Հայոց Դիտարանին վրայ: Կրըիս երկրորդ մասը (էջ 55—241) կը կազմէ Յունաց եւ Ալւաներուն եկեղեցեական արարողութիւնն ու եկեղեցական սարին. անուանց եւ նիւթոց ցանկով մը կը վերջանայ աշխատամիրութիւնը, Ար մաղթներ Ասեմ, Դշանա Մաքսի-

միւնանի, որ յազողութեամբ ի գլուխ հանէ իր դասախոսութեանց յաջորդ հատորներն ալ, զրոնք զերմապես պիտի հիւրընկալէ ու միայն Արեւելաւոքը, այլ մասաւանդ Արեւելքը:

Հ. Գ. Ֆլորանժուստան:



Գ. Ռ. Ճըր-Պօղոսնենի. Ալոնանար. Ա. Փոր Կովկասան ժողովուրծների համամատական ազգազորութեան. Ուսուսիք: Եռշա, տպ. Մ. Բարախնեան, Թամիրեան փողոց Ար. 5, 1910, էջ 8^o, լ+26. Գրի 804:

“Կովկասան լեռնաբնակ ժողովրդեան համեմատական, ազգագրութեան ուսումնասիրութեանց Ա. Պարկն է, զըր մեջի կը ներկայացընէ Գր. Ճըր-Պօղոսնեան իրեւե նախապատրաստողական փորձ մը նոյն ազգաց իսկական ազգագրութեան: Առաջին պրոկէն կը տեսնուի գործնականացուքն թէ հայ ազգագրութեան համար որպահութեան շաբաթ և շրամակ: Կովկասան ազգաց բարցից եւ ասովութեանց ուսումնասիրութիւնը: Արուսորդ՝ Թթարբնակ գիւղ մըն է և կ'իյնայ հլոյսուզի լեռնաբնակն: Ասոր բնակիչները կովկասան այն լեռնաբնակ ժողովրդեան խմբն կը վերաբերին, որոնք ցայտմ զորդ մասցած են քաղաքաբիթութեան բարերար ազգեցութենէն: Ահա այս լեռնաբնակ ժողովրդեան նորիւած է սոյի պրակը, ուսկից կ'իմանանք, որ Աւրուսրիացները քաղաքաբիթօրէն մեծ ազգեցութիւն մը կրած են Հայերէն: Արդէն Հորդեր զետերացն իւր Հայերէն եւ Դրացի վերաբերին, (ՀԱՆ. ԱՐՄ. 1906, էջ 287) գործին մէջ մասնացցց ըրած էր թէ կակասեան ցեղերը՝ իրենց լեզուն մէջ Հայերէն շատ բառու փիտ առած են: այժմ յարդ, հելմնակը ուսումնասիրելով Աւրուսրիացցոց կենաքը, ասոր վրայ կ'աւելցնէն քաղաքաբիթական ուրիշ ասութենքները ալ Խովրուսնեն, “Կովկասան լուսութիւններն”, “Հայուանէն”, “Սլուսայանանիւններն իրասունե, եւն, որոնք հայ կեանքին համապատասխան նի թերուն հետ այնպէս սերտ ազերս ունին որ, ինչպէս քննադատը կը մասնանչէ, Հայերէն փոխառութիւններ են: Անշուշն ոյնպէս հետաքրքրական նի թեր պիտի ընծայեն յաշորդ պրակներն ալ, որնց ամենայ յաջարաթիւն կը մաղթենք:



Հ. Անթանիսուր ՄԱՏԻԿԱՆԱ